

ներուն վրայ. գ, Հայկական դրամոց անուններուն եւ արթէքին վրայ կըխօսի: Յետոյ գեղեցիկ կարգու մը հայկական դրամոց սոռորազբուրփիւնը կընէ, Կորփիկի դրամէն մինչև վերջին Լեռն բազորինը:

Մեզի կերեւնայ թէ այսպիսի գրուածքի մը հայերէն բարգմանուրփիւնը շատ օգտակար կրնայ ըլլալ մերազգային հնուրեանց ու պատմութեանը լոյս տալու համար. բայց կրփափափինք որ բարգմանին ալ հնագետ եւ դրամագետ, միանգամայն Կիլիկիցոց պատմութեան ինչպէս պէտք է նէ հմուտ ըլլայ, որպէս զի ոչ միայն օտարազգի հայերենագիտին քանի մը մանր սխալները շտկէ, այլ եւ ինքն ալ նոր տեղեկուրփիւններով գարդարէ եւ ձոխացընէ այս պիտանի աշխատուրփիւնը:

3^o le nom et la valeur des monnaies arméniennes. Ensuite, il donne, dans un bel ordre, la description des monnaies arméniennes, depuis celle de Gorigué jusqu'à celles de notre dernier roi Léon VI.

Nous croyons qu'une traduction arménienne de cet ouvrage pourrait rendre de grands services aux archéologues arméniens, en jetant beaucoup de lumière sur les antiquités et l'histoire de notre pays. Il est à désirer pourtant que le traducteur lui-même soit versé dans les études archéologiques et numismatiques, et qu'il connaisse à fond l'histoire de la Cilicie, afin qu'il puisse non-seulement rectifier quelques inexactitudes de peu d'importance du savant arméniste, mais enrichir même cet utile ouvrage de données précieuses.

ՀԱՅԿԱԶՈՒՆՔ ԻՆՆԵՒՏՈՍՄՆԵՐՈՐԴԻ ԴԱՐՈՒՆ :

(Նարաֆարուրփիւն:)

Ա.

Ի ձեւակերպուրփենէ աշխարհին Հայոց որ լին է աղխաղիւնալ շարիւք լերանց բարձանց եւ հոսանք բազմարիւ վատկաց, որովք ազգք եւ ժողովուրդք ի բնուստ իմն որոշին յիրերաց, տեսարիսկ վաղ ուրեմն¹ զպատճառս տրոնելոյ նորին անդատին ի սկզբանէ: ի զաւառս զաւառս իշխանուրեանց մեծաց եւ փոքրենց՝ որք առ հասարակ հնարին բօրափել զլուծ արքունականին զօրուրեան: Հայկազեանն միապետուրփիւն՝ առ ի չգոյէ քաղաքական միարանուրեան ի սահմանադրուրփես իւր՝ ստեղ ստեղ անկառ ի յոյս ներքին շփորից, խափանեցաւ ի զարոյ յաձումն եւ ի մեծուրփին, եւ տկարացաւ ընդդեմ արտաքնցն ըըշնամեաց: Որով եւ վիճակեցաւ նմին ցանգ ընդ ձեռամք լինել մօտաւորացն ազգաց հզօրաց. քանի ի հարաւոյ զԱսորեստանեայցն ուներ նախ պետուրփին, եւ ապա զԱրաքացիս. յարեւելից զՊարսս, յարեւմտից զԲիւզանդացոցն կայսերուրփին, ի հիւսիսոյ զկովմասայինսն լեռնարենակս, եւ անդք եւս քան զնոսա զնրոսակս արիւնախանձ

LA SOCIÉTÉ ARMÉNIENNE AU XIX^e SIÈCLE.

(Suite.)

I.

La configuration du sol de l'Arménie, sillonné en tous sens par des chaînes de montagnes et par des cours d'eau qui forment entre chaque centre de population comme autant de barrières naturelles, nous a déjà expliqué¹ pourquoi ce pays fut, dès l'origine, morcelé en une foule de principautés plus ou moins considérables, et toutes aspirant à une complète indépendance de l'autorité royale. Ce défaut d'unité dans l'organisation politique de la monarchie arménienne, cause de fréquentes dissensions intestines, arrêta son développement et laissa faible et sans défense contre les ennemis du dehors. Son sort fut d'être presque toujours la vassale des puissantes nations qui l'entouraient; au sud, elle eut l'empire des Assyriens et plus tard les Arabes, à l'est la Perse, à l'ouest l'empire de Byzance, au nord les montagnards du Caucase, et plus loin ces hordes féroces et belliqueuses que l'antiquité désigna sous le nom générique de Scythes. Après avoir été envahie par les armées d'Alexandre le Grand et avoir vu périr, dans la guerre qu'elle sou-

¹ Տես (զնորփին Պ. Տիւրքայ) Զազգայնցն երգոց Հայաստանի, ի Հանդիսի երկոցունց աշխարհաց, 15 ապրիլի 1852:

¹ Voyez les Chants populaires de l'Arménie, dans la Revue du 15 avril 1852.

ժողովրդոց բազմաց՝ որ հասարակաց անուամբ Սկիւրացիք առ ի նախնեացն կոչեին։ Յետ արշաւելոյ գօրացն Աղեքսանդրի մեծի ի Հայոց, յորում ժամանակի ի մարտ կաքաւեալ ընակչաց ընդդեմ նմին՝ տեսին զանկումն վերջնոյ բազաւորին խրեաց Վահեի, ոչ սակաւ ժամանակս զդէմ կալան նոքա եւ Մելեկեանց որ ջանահնար լինեին ընդ յուլ ծառայութեան արկանել զնոսա։ Հայաստան աշխարհ՝ յաղքահնարեալ ի նոցանե, բայց երբեք ոչ նուամեալ ի սպառ, վտարանջեաց ի նոցունց եւ գոզցես յարուցեալ կանգնեցաւ, այլ ապա փոյք ընդ փոյք եմուտ ընդ Պարքեւացն իշխանութեամբ՝ ժառանգութիւն իմն եղեալ կրտսերոյ տոհմին Արշակունեաց. եւ բերեւս այսում ամենեւին հանդիպէր նա բաղդի, եւ ի կարգս մեծացն ազգաց Արեւելից անցեալ բազմէր՝ երէ վեհազոյնն ի բազաւորս այնը ցեղազետութեան Տիգրան արքայ, պատերազմականաւն միանգամայն եւ քաղաքական հանձարով ճնշացեալ, որ եւ գերկիր բազաւորութեան իւրոյ ամբարձեալ հասոյց ի գերազոյնինչատիճան գօրութեան եւ բարգաւաճանաց, չզանեկ խոչ եւ խափան իւրոցն ընթացից զարիքունդ լեզենսն հոռվմայեցիս՝ զյաղքականս Միհրդատայ աներոյն իւրոյ, եւ ախոյեանս անձինն սպարապետս անուանիս նմանեալս Ղուկուղեայ և Պոմպէի։

Ի ժամանակս բազմամեայ եւ մոլեզին մարտից պատերազմաց Պարքեւացն եւ Հռովմայեցւոց, որք եւ նովին գոզցես սաստկութեամբ յերկարեալ ձգեցան ի մեջ յաջորդացն Կոստանդիանոսի եւ Սասանեանց, Հայաստան աշխարհ ասպարէկ եղեւ մաքառմանց որովք ախոյեանքն այնոքիկ մեծագորք ելեւելս զմիմեամբք առնեկին տիրապետել Ասիոյ։ Նախ Հռովմայ կացեալ հարկատու, ապա Բիւզանդիոնի եւ Պարսից միանգամայն, եր զի Արշակունիս անդր երիցագունի տոհմին խոնարհէր, եւ եր զի զկայսերացն հայցէր հովանաւորութիւն, եւ եր երբեք զի եւ յերկոցունցն զերծանել ջանացեալ բռնակալութենե, ուսնակոլս լիներ յերկաքանչիրոցն անազին պետութեանց, որոց ինքն իսկ սահման անշրպետութեան կայր ի միջի։ Իսկ իրբեւ բոլորովիմք ընդ Սասանեանցն իշխանութեամբ անկաւ ի սկիզբն հինգերորդի դարուն, նոքա ոչ ինչ յապաղեցին բառնալ անտի եւ զնեսոս անզամ ինքնօրեն ազատութեան. եւ Արտաշիր արքայ, լիւրոցն իսկ ատեցեալ սակա զնացիցն անկարգութեան՝ ամբաստանեցաւ առ Վուամ Ե արքայ Պարսից ի նախարարացն Հայոց, եւ նորին հրամանաւն արկաւ ի կալանս բանտի ի

tint pour les repousser, le dernier de ses souverains, Vahé, elle résista encore pendant quelque temps aux efforts que firent les Séleucides pour l'asservir.

Vaincue par eux, mais jamais soumise entièrement, elle s'affranchit de leur joug et sembla se relever, en passant bientôt après sous la domination des Parthes, en devenant l'apanage de la branche cadette des Arsacides; et peut-être que ses destinées eussent été tout autres, qu'il lui eût été donné de prendre rang définitivement parmi les grandes nations de l'Orient, si le plus illustre des souverains de cette dynastie, Tigrane, prince remarquable par ses talents militaires et politiques, et qui avait élevé son royaume à un haut degré de puissance et de prospérité, n'eût enfin rencontré sur son chemin les vaillantes légions romaines qui avaient triomphé de Mithridate, son beau-père, et pour adversaires des capitaines tels que Lucullus et Pompée.

Dans la lutte longue et acharnée que se livrèrent les Parthes et les Romains, et qui se continua non moins vive entre les successeurs de Constantin et les Sassanides, l'Arménie fut le champ de bataille où ces puissants rivaux venaient se disputer la domination de l'Asie. Tributaire de Rome, puis de Byzance et en même temps de la Perse, inclinant tantôt vers les Arsacides de la branche aînée, tantôt recherchant la protection des Césars, quelquefois essayant de revendiquer sa liberté contre cette double oppression, elle se trouva écrasée entre les deux formidables États auxquels elle servait de limites. Lorsqu'elle resta entièrement au pouvoir des Sassanides, vers le commencement du v^e siècle, ils ne tardèrent pas à y détruire les derniers vestiges d'indépendance; le roi Ardaschir, que ses excès avaient rendu odieux à ses sujets, accusé auprès du souverain de la Perse, Bahram V, par les satrapes arméniens, fut enfermé par ordre de ce prince dans une forteresse de la Susiane, destinée aux prisonniers d'État, où il mourut (428). L'Arménie ne fut plus dès lors qu'une province du vaste empire des Sassanides. Deux siècles s'écoulèrent pendant lesquels ils la firent administrer par des

դղեկի ուրեք ի Խուժաստան, ուր եւ մեռաւ խև (428). Եւ յայնմենք Հայաստան աշխարհ՝ մի ի գաւառաց եղեւ յայնածաւալ պետութեանն Սասանեանց, եւ ընդ դարս երկուս մարզպանք կախան գտնեսութիւն իրաց աշխարհին՝ պարսիկք գոլով յազգէ եւ կամ ի նոցունց խև ի Հայոց ընտրեալք՝ ըստ խատութեան եւ կամ ըստ խաղաղաւոր բարուց արքայիցն Պարսից: Քրիստոսականն կրօն զոր ի Կեսարիոյ ընկալան Հայք, եւ տեսնչ նոցին եւ փոյք ի վարժս եւ ի կարգ Հելլենացոց, եւս եւ նոռվմէական օրինացն մուս գուանեկի Հայս¹, ցանք զնոսա կասկածելիս առնեին յաջս տերանցն նորոց, որք եւ մեծապէս շանանար լինեկին նեռացուցանեկ զնոսին ի Բիւզանդիոնէ: Անտի եւ կայսերք Ցունաց՝ որոց զիդջ էր յարաժամ ընդ եկանեկ երկրին Հայոց ի ներքուստ ձեռին իրեանց, գուն գործէին յինքեանս յանկուցանեկ զՀայս, եւ մեծաւ խնամով նպաստ լինեկ փուրային ամենայն խլուտմանց նոցա ի վտարանցութիւն առ իրեանց անձանցն խև օգուտ: Ցայնժամ ապա եւ Սասանեանք խափանեկ մտարերեցին զպկոս եւ զվարժս հելլեն դպրութեան յաշխարհին Հայոց. Խնդիր արարեալ այրեցին զամենայն գրեանն զրոշմեալի յոյն լեզու, եւ բռնացեալ յարուցին հայածանս սաստիկս ի ջնջել բառնալ զըրիստոնեւթիւն, եւ փոխանակ հաստատել զՊարսիցն կրօնս, այս ինքն է զպաշտօն կրակի: Ոչ եւս հանդուրժեալ ազգին բռնութեանն եղելոյ ի վերայ հաւատոցն իւրոց եւ խմաստիցն ցանկալեաց, յուն եկաց եւ կանգնեցաւ իրրեւ զայր մի ի ձայն բարբառոյ եպիսկոպոսացն իւրոց եւ քահանայից, եւ առաջնորդ ունելով զբաջ նահատակի զՎարդան՝ արիացաւ ի մարտ կըրել ընդդէմ բանակաց արքայից արքային: Այլ յանհաւասար մրցման անդ ուր ուրեմն պարտեցան Հայք, բայց եւ անարկու եղեն թշնամեաց, եւ ընդ պայմանս հաշութեանն զպատութիւն խոճի եւ զանդորրաւետ վարժս դպրութեան միանգամայն թերին ի ձեռու:

Խև յրժամ Արարացիք յեռանդն կրօնից եւ աշխարհակալութեան վառեալք խրախուսանօքն Մահմետի ելին յանապատէ անտի իրեանց, եւ յարձակեալ ի վերայ Ցունաց աշխարհին՝ հատին ի նոցանէ գերկոսին զաւառս ընտրելագոյնս՝ զԱսորիս եւ զԵղիպտոս, Սասանեանցն բազաւութիւն յանիշխանութեան էր եւ յաղմուկս շփու-

gouverneurs (*marzbans*), Perses d'origine ou choisis parmi les Arméniens eux-mêmes, suivant la politique de rigueur ou de pacification que ces princes croyaient devoir adopter. Le christianisme, que les Arméniens avaient reçu de Césarée, le goût qu'il leur avait inspiré pour la littérature et la civilisation grecques, l'introduction parmi eux de la législation romaine¹, tenaient sans cesse en éveil les soupçons de leurs nouveaux maîtres, jaloux de les éloigner de tout rapport avec Byzance. D'un autre côté, les empereurs, qui ne cessaient de regretter la possession de l'Arménie, favorisaient de tout leur pouvoir ces tendances et se montraient empressés à soutenir toutes les tentatives de révolte dont ils espéraient profiter. C'est alors que les Sassanides entreprirent de proscrire l'usage et l'étude de la langue grecque en Arménie, firent rechercher et brûler tous les livres écrits en cette langue, et recoururent à la violence et à la persécution pour y détruire le christianisme et le remplacer par la religion de la Perse, le culte du feu. Atteinte dans sa foi et ses affections les plus chères, la nation se leva comme un seul homme à la voix de ses évêques et de ses prêtres, et sous la conduite d'un héros, Vartan, essaya de tenir tête aux armées du grand roi. Dans cette lutte inégale, les Arméniens finirent par être accablés, mais après avoir su se rendre redoutables, et avoir obtenu une capitulation qui leur assurait la liberté de conscience et de leurs goûts littéraires.

Lorsque les Arabes, entraînés par cet esprit d'enthousiasme religieux et guerrier que Mahomet avait su leur inspirer, sortirent de leurs déserts pour se précipiter sur l'empire grec, et lui enlevèrent deux de ses plus belles provinces, la Syrie et l'Égypte, la monarchie des Sassanides était livrée à l'anarchie et au désordre; elle ne tarda pas à succomber sous

¹ Հրովարտակ Ցուստինիանոսի, ի Նոր Սահմանան, Սահմ. Է. Ա. Ցաղաց Հայոց, զի եւ նոքա օրինօք Հոռվմայիցոցն վարևին յամնային: »

¹ Edit de Justinien, dans les *Novelle Constitutiones*, novell. xxi, « De Armeniis, ut et illi per omnia leges Romanorum sequantur. »

թից . Եւ վաղ ընդ փոյք նկուն եղեւ առաջի յաղրական գինուցն Արարացւոց : Ընդ աշխարհին Պարսից անկատ եւ Հայաստան ընդ ձեռամբ ամբողքետացն, որ ոստիկանս կարգեցին անդախօք մեծաւ իշխանութեամբ ճոխացեալս : Վկայեն առ հասարակ պատմագիրք ժամանակացն այնոցիկ զի ոչ էր թիւ եւ չափ յափշտակութեանց ոստիկանացն և անզրութեանց նոցա ի վերայ նախարարացն Հայոց, զորս ի մահ կամ յուրացութիւն դատապարտ առնեին, եւ կամ ի Բաղտատ խաղոցուեալ՝ ի բանուս աշխարհին զրաւեին ի կենաց : Բազում անզամ փորձ փորձեցին բնակիչք տեղեաց տեղեաց վատարանջել ի հագարացւոց անտի ատելեաց իւրեանց, եւ լեռնականքն Տօրոսի անկեալ ի վերայ գօրաց եւ գօրավարացն Արարացւոց՝ ի սուր սուսերի կոտորեցին զնոսա . սակայն այսօրինակ խլրտմունք հուպ ընդ հուպ ցածնուին եւ ոչ էր հնար զդեմ ունել բազմամբոխ գօրաց ամիրապետացն :

Մի ի տոնմից անտի նախարարութեանց՝ տէր ստացուածոց բազմաց ի սահմանս մեծին Հայոց, որ եւ յաղագս իւրոյ վաղնջուց ազնուութեանն եւ զործոց քաջութեան պատուական էր յաջ ամենեցուն, զբագրատունեացն տոնմէ ասեմ, առ ժամանակօք Արարացւոցն պետութեան եւս՝ որպէս երրեմն մինչ ընդ Պարսիցն ձեռամբ էին Հայք՝ կալա զանձ տեսչութեան իրաց աշխարհին : Եւ մի ոմն ի սերնդոց այնը տոնմի քաջն Աշոտ՝ զամս քան եւ հինգ զեկավարեաց զՀայս այնքանեաւ ճարտարութեամբ եւ իմաստութեամբ, և այնչափ հաճոյ եղեւ յաջ Արարացւոց, զի ամիրապետն Միրեվեքքի եսոն նմա զարքունականն պատի, և զմի ոմն ի պաշտօնեից զրանն իւրոյ առաքեալ, քազ եղ ի զլուխ նորա : Այլ եւ կայսրն Վասիլ ծանեաւ զնա իրեւ զբագաւոր աշխարհին Հայոց, եւ եղեւ Աշոտ ցեղապետ բազաւորացն Բագրատունեաց որ զմիմեանս փոխանակեցին իններին բուռվ ընդ ամս իրը երկերիւր (885-1079)¹ :

Քերականզնեան այն բազաւորութիւն ստուեր իմն էր Արշակունեացն առաջնոց բազաւորու-

les coups de leurs armes victorieuses. Comme la Perse, l'Arménie passa sous la domination des khalifés, qui en confierent le gouvernement à des préfets (*osdigans*) investis d'une souveraine autorité. Suivant le témoignage unanime des historiens contemporains, ces officiers signalèrent leur administration par des exactions sans nombre, par leurs rigueurs envers les chefs arméniens, qu'ils condamnaient à l'abjuration ou à la mort, ou qu'ils envoyait gémir dans les cachots de Bagdad. Les populations, auxquelles la domination musulmane était odieuse, essayèrent plus d'une fois de se soulever : les troupes arabes, surprises avec le général qui les commandait par les montagnards du Taurus, furent massacrées ; mais ces mouvements étaient aussitôt comprimés, la résistance était impossible contre les puissantes armées des khalifés.

Une des familles satrapales qui possédait dans la haute Arménie de vastes domaines, et qui, à cause de son ancienneté et pour prix des services qu'elle avait rendus au pays, jouissait d'une haute considération et d'un grand crédit, la famille des Bagratides, chargée à différentes reprises, du temps des Perses, de la direction des affaires publiques, continua sous les Arabes les mêmes fonctions. Un des membres de cette famille, Aschod, gouverna pendant vingt-cinq ans l'Arménie avec tant d'habileté et de sagesse ; et sut si bien se concilier l'estime et les bonnes grâces des Arabes, que le khalife Motewakkel lui décerna les honneurs de la royauté et envoya un des grands officiers de sa cour pour lui poser la couronne sur la tête. L'empereur Basile le reconnut aussi comme roi de l'Arménie. Aschod fut la tige de la dynastie des Bagratides, dont les souverains se succédèrent, au nombre de neuf, pendant un intervalle de près de deux cents ans (885-1079)¹.

Mais cette royauté restaurée ne fut plus que l'ombre de ce qu'elle avait été dans les temps anciens,

¹ Մի ի ցեղից տոնմին Բագրատունեաց բազաւորաց ի Վարսաւ յափիսազ ի տասներորդի դարուն, եւ անտի անս սերեալ զայ Բագրատին կամ Պակրարինն անուանեալ ազգանոնն ի Ռուսիա : Վաղ ուրեմն առ ժամանակօքն Վաղարշակայ, որ բազաւորաց յամին 117 նախ քան զՔիփառս, եւ զլուխ Արշակունեացն եկաց ի Հայս, Բագրատունեացն նախարարութիւն մի էր ի մեծաց նախարարութեանց աշխարհին : Մովսէս Խորենացի պատմագիր իններորդի զարուն, որ ի մատնին իւրում ի շարի նարեալ քննարանն զծազումն միոյ միոյ ի նախարարութեանց ամս,

¹ De la branche des Bagratides, qui régna en Géorgie et en Abkhazie à partir du X^e siècle de notre ère, descend la famille Bagration, en Russie. Déjà au temps de Valarsace, premier souverain de la dynastie des Arsacides d'Arménie, lequel monta sur le trône l'an 117 avant Jésus-Christ, les Bagratides formaient une des satrapies les plus considérables de ce pays. Moyse de Khoren, historien du V^e siècle, qui a consigné et discuté dans son livre sur les origines de ces satrapies, nous apprend que celle des Bagratides remontait par

քեան, առ որովք հայաստան աշխարհ զնոյն ուներ ընդարձակութիւն զոր ունի զարդիս Գաղղիա. եւ Բագրատունեացն տիրապետութիւն ոչ աւելի ինչ երկիր ուներ քան զԱրարատեանն անուանեալ նահանգ: Եւ քեպէտ այն բազաւորք ըստ հաճոյս ամիրապետացն եւեր հաստատուն կային յարու իւրեանց ընդ խնամակալութեամբ պաշտօնէից դրանն Բագրատու, հանդերձ պարտեօք ժողովելոյ ինքնին զնարկս սահմանեալս յԱրարացոց անտի, սակայն քաջ զիտացին պարզեւել աշխարհին իւրեանց զամս ինչ խաղաղաւետ անդորրութեան եւ բարգաւաճանաց: Եւ արոտ բազաւորութեան նոցին Սնի, որ առ Ախուրեան գետովն կայ ի Շիրակայ գաւառին, աւերակօքն իւրովք յայտ առնե զվադեմին իւր ընդարձակութիւն եւ զփառս:

ԵԴ. ՏԻՒԼՈՐԵ:

(Մնացուածն յառաջիկայս:)

ÉD. DULURIER.

(La suite au prochain numéro.)

Ե. ՓԱՐԻԶԵԱՆ ԱՄՍՈՒԳԻՐ.

ՃՈՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ՎԵՀԱՓՈՋ ԿԱՑՍԵՐ ԵՒ ԿԱՅՄՈՒՀԱՌՈՅ ԳԱՂԴԻԱՑԻՈՑ ՑԱՆԳԴԱՅ:

Սպրիլ ամսոյն մէջ հանդիպած մեծամեծ դեպքերն աչքէ անցընելու ատեն, սուլալով ու սարսափելով մը կրնայինք մէյմը Սերաստուպօլսոյ վրայ՝ ուր բիւրաւոր մարդիկ կատաղարար կը շահնարեն մէկզմէկ, և մէյմը Պրուսայի վրայ՝ որ անաւոր սասանութեամբ հիմնայատակ կը կործանի, ու մեր Գուին եւ Սնի քաղաքաց ցաւալի յիշատակները կը ձգէ մտքերնիս...

Բայց նոյն օրերը ամբողջ շարար մը ժամանակ անպատմելի ցնծութիւններ կրլան Սնազդիոյ մէջ՝ Գաղղիոյ կայսեր եւ կայսրունոյն Լոնտրա երրալովք: Այս նշանաւոր ճանապարհորդութեան համաօտ ստորագրութիւնն ընկնք այս անզամ.

sous les premiers Arsacides, lorsque le territoire arménien égalait en étendue celui de la France actuelle. L'autorité des Bagratides était restreinte à une portion de ce territoire, circonscrite dans la province d'Ararad. Tout en n'occupant le trône que sous le bon plaisir des khalifés et la haute surveillance des agents de la cour de Bagdad, et avec l'obligation de percevoir, sous leur propre responsabilité, le tribut imposé par les Arabes, ils surent néanmoins donner quelques années de paix et de tranquillité à leur pays et le rendre florissant. Leur capitale, Ani, située sur les bords du fleuve Akhourian, l'Arpa-Tchāï actuel, dans le district de Schirag, a laissé des ruines qui attestent l'étendue de cette ville et son antique splendeur.

ÉD. DULURIER.

(La suite au prochain numéro.)

Եսքը նորէն կը դառնանք մեր արեւելեան խեղճութեանցը նայելու, ինչպէս մազնիալ որ անդադար ալ շարմես՝ միշտ կը դառնայ դեպ ի հիւսիս:

Սպրիլի 15ին կիրակի օրը կայսրն ու կայսրուն եկան իրենց պայտակն շատ մը կառքերով, ու կայսերական հարիւր պահանորդաց գեղեցիկ զնդին առաջնորդութեամբը զնացին երկարուդոյն կայարանը: Փարիզէն մինչեւ ծովելերեայ Քայէ քաղաքը եօրը ժամուան մէջ հասան, և ճամրուն վրայ ամեն տեղ իրենց վեհափառութեանը համեմատ պատիւ եւ մեծարանք ընդունեցան քաղաքապետներէն, ամեն կարգի պաշտօնատերներէն եւ տեղացի ժողովուրդներէն: Բայց հան-

աւանդէ զի Բագրատունեացն տոնմ հաւաստի սերնդեամբ եկառ հասանէ մինչեւ ի Շամբաս ի զերելոց անոնի Հըկից զօրս մեծն նարուզորնոսոր խաղացոց յերասաղեմէ յեա առան նորին եւ կործանման: Շամբասայ բազատութիւն եկառ ի շնորհն իրեաց Հրաշէի Հայոց բազաւորի՝ մեծարեցաւ ի նմանն յոյժ յոյժ եւ եկաց մնաց առ նմին: Առան որոյ յիրավի է զԱրգրատինեացն աղքասոնմ համարել իրեր զմի ի բուն ի ննոց անոնի աղքասոնմից ներուպայ՝ որոյ հաւաստաւ ծանօթ իցէ ծազումն եւ սերունդ ի պատմական աւանդից:

une filiation certaine, *havasdi*, jusqu'à Schampat, l'un des captifs que Nabuchodonosor le Grand emmena de Jérusalem lorsqu'il prit et saccagea cette ville. Schampat, rendu à la liberté par la bienveillante intervention de Hratchia, roi d'Arménie, fut magnifiquement traité par ce prince, et s'établit auprès de lui. La famille Bagration peut être regardée aujourd'hui comme une des plus anciennes de l'Europe, parmi celles dont la descendance est historiquement prouvée.